

տեւի: Մկրտիչ ձէզայիրւեան փառքերու մրտենիներով զարգարուելէն վերջը՝ կը տեսնէր իր գլխին անցուցած փշէ պսակը. անոր անկումին առթիւ թէրզեան յուզուած երգեր է:

Կարելի է ըսել թէ թէրզեանը մեր բարոյախօս երգիչն է: Միւսսէն կ'ըլլար վըշտերու երգիչը. թէեւ ան վշտերը կը նկատէր ոչ համաշխարհային տառապանքներու՝ այլ սիրային պատրանքներուն մէջ:

Թէրզեան անկէ կ'որոշուի, անհատական վշտերու հետ ընդհանուրին ցաւերը կու լայ, սիրա գալարող վուվուներով: Ինքը կը կարծէ նետուած ըլլալ կեանքի մրրկածուփ ծովին մէջ, իր բախտին աստղը ամպով ծածկուած: Վշտացեալ սրտերը իրենց անկեղծ բարեկամներու կարօտը կը քաշեն. կը հարցնէ «Ո՞վ ըստիփեց զիմ արտասուս և զղաճութիւնս», և կը պատասխանէ — «Մտերմութիւն»:

Բարեկամներէն խարուած բանաստեղծ հոգիները անտանելի ցաւ կը զգան. այդ մեծ ցաւը զգացեր է թէրզեան որ կը գրէ.

«Վարդենիք զոր տնկեցի  
Զիս փըշօք խոցոտեցին.  
Բարեկամք ինձ համբոյրներ  
Յուզայի շրթամբք տըւին»:

Բանաստեղծները, գրագէտները և ամէն արուեստագէտ անձեր չափազանց կը վիրաւորուին երբ արժանապէս չեն գնահատուիր. կ'երեւի թէրզեան շատ սրտնեղած մէկ վայրկեանին յուսակաուր գրած պիտի ըլլայ իր «Մշխարհ» քերթուածին այս քառեակը.

«Հոս ոսկերարձ էչն երբ զըռայ  
Ազգք գլխիկոր կը սքանչանան,  
Եւ մայրեաց մէջ անայցելու  
Սոխակին երգք անուր կը մնան»:

Թէրզեան իր վշտերուն մէջն ալ փրկիստփայ կը մնայ. ճակատագրի անգուլթ խաղերուն ու կատակներուն զլուխ կը ծռէ. ու կը բարոյախօսէ.

«Բայց տրտնջա՛լ, տրտմի՛լ, — ինչո՞ւ:  
Արեւ՝ ըզշողս, գարուն՝ ըզվարդս,  
Ծով իւր ալիս, մարդ՝ գանուրջս իւր  
Կորսնցնել պէտք են՝ անպարձ»:

Թէրզեան սէրը երգեց, վիշտը երգեց, բարոյականը պաշտպանեց, գեղեցիկը փառարանեց: Բառին ամենէն հարազատ ըմբռնումով՝ թէրզեան եղաւ սրտի ձայնին ամէնէն ազնուական բանաստեղծ թարգմանը:

Հ. Ս. ԵՐԵՄԵԱՆ

«ԱՐՅՈՒՆՔՈՏ ՔԱՌԵԱԿՆԵՐ» ԷՆ

Աստղը դեղնած ո՞վ դիտեց այն սրգաւոր իրիկունն,  
Արցունքդ աղի ո՞վ համրեց, «Գարնան ծաղիկ»դ իմ սիրուն:  
Մամուտ Ֆամբուն աղբւրին՝ կ'ողբամ ես հէք պարտիզպան  
Սափորս որ հոն փըշրեցաւ, բիբերդ անոյշ որ մեռան:

Հ. Ե. Փ.

ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

ԵՂԵՆԵՆԻՆ, ՏԱԿ

(Շար. տես Բազմ. 1931 էջ 40)

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ ՄԵՆ ԱՒՈՐ ԲՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Ուրեմն քեզի են խօսքերս, ո՞վ Քրիստոսի հաւատացեալ, որ երգուընցար ապրիլու մեռնիլ անոր դաւանանքին մէջ. ո՞վ որ ալ ըլլաս, եղբայր թէ քոյր քրիստոնեայ, որ կեանքիդ մէջ մէկ օր մ'ալ դու նստելով այսպիսի միայնութեան մը ծոցը պիտի խորհիս այն օրերը որ չեն անցնիր, որուն կը մօտեցնեն կը տանին հասակիդ թաւալը տարիները և փութով զքեզ ալ հոն պիտի հասցնեն ինչպէս ամէն մարդ, քեզմէ առաջ և վերջն եկողները: Յիշէ՛ ուրեմն, ո՞վ իմ անձանթ հոգեկից, թէ առանց գործի հաւատքը մեռած է: Յիշէ՛ թէ ինչ որ կը տեսնես, ինչ որ կը զգաս այդ ամէնը պիտի անցնին երթան, ինչպէս անցած են քու նախնիքներուդ համար: Ամէն բան պիտի անցնի, միայն քու ըրած բարիքներդ, միայն յաւիտենականութեան յոյսը պիտի մնայ և առանց են որ զքեզ պիտի փրկեն աշխարհիս աղետալի փոթորիկներէն, անկումներէն: Բարիքն ու յոյսը երկու թեւերով զքեզ պիտի թոցընեն այն աշխարհն ուր ոչ հրապոյր կայ, ոչ դաւադրութեան որոգայթ և ոչ մեղքի առիթ. այնտեղ այլեւս մահ չկայ. ոչ սուգ կայ ոչ յուսահատ աղաղակ, ոչ ցաւ և ոչ աշխատանք: Մի մտնար թէ դու բնութեան համար նոր արարած մը չես, և ոչ ալ այս աշխարհքը մի միայն քեզի համար նոր զանգուած է, այլ եկող և անցնող հասարակ մահկանացուներու նման դուն ալ շարունակուես նոյն ցանկութիւններով, նոյն տկարութիւններով: Քեզմէ առաջ շատեր անցան, քեզմէ վերջն ամէնքը պիտի անցնին, թէպէտ ոչ նոյնպէս է ամենուն վերջը և յաւիտենականութիւնը: Ամէնքն ալ պիտի քա-

չեն խաւարի քօղն իրենց երեսին, այլ աւաղ, ոչ ամէնքը պիտի յարութիւն առնեն, Առաքեալի ըսածին պէս, այն երանական յարութիւնը:  
Ինքնին իսկ Յիսուս որ քաղցրօրէն խօսեցաւ, ցոյց տուաւ մարդուս գործին համեմատ ոմանց իր աջակողմեան ոչխարներու մէջ դասուելը, և ոմանց ձախակողմեան սեւ այծերու մէջ դասակարգուելը, ոմանց թռչիլ երթալը յաւիտենականութեան կեանքին, և ոմանց, աւաղ, սրբան դասն է ինձ ըսելը, յաւիտենական տանջանքին մէջ երթալը: Դու մի գարհուրիր, մի տրտնջիր, երբ կը լսես թէ տանջանքներն յաւիտենական են, քեզ ի՞նչ փոյթ չարերու բախտը երբ դուն բարիք ընել կը փափաքես: Հետեւէ աստուածային յաւիտենական խոստումին, աւելի լաւ է փրկութեան յոյսը քան կորսուելու վախը: Յիսուս իր աստուածային անհունութեամբն ինքզինքը գրական տուաւ հանդերձեալ կեանքին և յարութեան. դրաւ դժբախքի սպառնալիքները, մահուան սարսափը, ոչ թէ տանջելու համար մարդիկ այլ զգուշացնելու զանոնք օրէնքներու պահպանումին:  
Արթնցիր ուրեմն, ո՞վ հաւատացեալ հոգի, կեցիր քու բարձր աստիճանիդ վրայ ուր դրաւ զքեզ Աստուած. եղիր քրիստոնեայ, ինչպէս կը կոչուիս, երեւցիր ինչպէս որ ես: Քրիստոսի հոգիէն ծնար աւազանին մէջ, ապրէ՛ նաեւ անոր սրբութեամբ:  
Մէկ ծնունդ մ'ալ կը մնայ քեզի, մահուան ցաւերով, դրուիլ դագաղի օրօրոցին մէջ ու գերեզմանի քնարանը խոնարհիլ երբ կեանքիդ շաբաթ երեկոն կը հասնի, ու փութալ

զարթնուլ երբ կը բացուի մեծ կիրակիին արշալոյսը: Քաջ եղիւր, ո՞վ աստուածային խաչով պսակուած հոգի, մէկ ակնթարթ է այս կեանքը իր բոլոր ունայնութիւններով, ցաւերով և ուրախութիւններով. աննման է գալիքը:

Սրտիդ սափորը շատ քիչ բան կ'առնէ, շատ թող ըլլայ քեզ այդ՝ այս աշխարհիս համար, ուսկից ոչինչ պիտի կարենաս տանիլ, բաց ի հոգւոյդ կամքէն: Եւ եթէ կարելի ալ ըլլար վաստակիլ ու պահել, սակայն ի՞նչ օգուտ էր մարդուս թէ որ ամբողջ աշխարհիս տէրն ըլլար և իր հոգին կորսնցնէր: Քեզի համար ամէն բան թող հոգւոյդ փըրկութիւնն ըլլայ, առանց ասոր միայն յաւիտեանական կորուստը կայ: Ապրէ՛ որքան տրուած է քեզի ժամանակ, բայց մի ցրուիր պարապ բաներով:

Հասկցիր թէ ինչ կ'ըսեմ. ոչ եթէ կեանքի հարկաւոր բաներով զբաղելը զուր բան մ'է, այլ խօշարար կեանքի փարիւն ու ոչ հոգեւոր բաներով զբաղելը, որովհետեւ ապրելու և անձը պահելու համար հոս շատ քիչ բան հարկաւոր է: Ընտրէ՛ Մարիամին հետ լաւ բաժինը, հոգւոյդ փրկութեան հոգը որ այլեւս քեզմէ չեն կարող յափշտակել, ու թող աշխարհս զինքը սիրողներուն: Եկու՛ր, մօտեցիր ուրեմն, զիր քու խորշումած ճակատդ ու ալէկոծ սիրտդ Քրիստոսի այս նշանին վրայ. գոցէ աչքերդ քեզ անօգուտ և օտար հաճոյքներէն, և պիտի գտնես այն հանգիստը որուն հաւասար ոչինչ կայ:...

ժ.

Բայց ահա գիշերն ամփոփուելով կը ցնորի իր բոլոր աստեղազուարճ զարդերով, ու կը տարածուի բեհեզ հագուած արշալոյսը:

Ահա արուեսակը, արծաթէ ճարմանգի նըման երկնքի կուրծքին վրայ իրար կը հանգուցէ գիշերն ու ցորեկը: Յօդերու շափիւղայ շիթերը կը փալփիին ճիւղերու վրայ և վար իյնալով կը թրջեն իմ գգեստներս:

Հեռուէն կը լսուի թռչուններուն գեղգեղանքը և զեփիւռը հետզհետէ ոյժ առնելով իրիկուան քամիին գալուստը կ'աւետէ:

Ահա արեւելքէն ամպերը կը կարմրին, հանդարտ առաւօտ մը՝ ինչպէս աստուածային տեսանելի շնորհք մը, կը տարածուի լեռներու և դաշտերու վրայ անհունօրէն գեղեցիկ, անհունօրէն պայծառ: Պիտի գայ շուտով օրուան թագաւորը, աշխարհքին նոր օր մ'ալ բերելու, ուրիշ անջրպետ մ'ալ մահկանացու կեանքի ընթացքին ինչպէս երէկ, ինչպէս անցեալ օր ու ճամբայ պիտի բանայ գալիք վաղուան:

Եւ ի՞նչ փոյթ մեզի երէկն ու վաղը, եթէ միայն այս օրս տրուած է գործելու: Երէկը գնացողներուն է, վաղն՝ եկողներուն. մենք ուժով կառչինք այսօրուան աշխատելու և պատրաստելու համար մշտնջենաւոր առաւօտներու օժիտը, յաւերժական սիրոյ գործեր: Առաւօտն առաւօտին պիտի յաջորդէ, և երեկոն երեկոյին, պիտի գայ վաղը. իսկ ես խառնուած երէկուան և անցեալ օրուան, քիչ ատենէն գացողներու թուին մէջ պիտի գտնուիմ: Մնացես բարեաւ, ո՞վ իմ անցորդ պանդուխտ եղբայր, որ քու այսօրիդ մէջ պիտի գաս հսկելու միայնութեան այս հովանիին տակ ուսկից ես կը դատուիմ, կ'երթամ ուրիշ մենարան. այսուհետեւ այս աշխարհն ինձ համար միայնութիւն է և ահաւոր անապատ: Սրտիս ամբողջ էութիւնը, ինչպէս նաեւ երկնքի և երկրի բովանդակութիւնը միայն այն է որ ըստ թէ ես եմ՝ ձանապարհ և ճշմարտութիւն, ես Յարութիւն եմ, Կեանք եմ, ես Բան և Լոյս եմ. Նոյն ինքն Յիսուս Քրիստոս երէկ և այսօր նոյնն և յաւիտեանս:

Անոր կը վայելէ օրհնութիւն ու փառք ինձմէ և այս բովանդակ արարածներէն, Նա է արժանի յաւերժական սիրոյ:

Ամէն, ամէն, ամէն:

(ՎՆՐՁ) Հ. Ղ. ԱԼԻՇԱՆ  
(Թրգմ. Հ. Վ. ՅՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ)

### Կ Ա Ն Տ Ի

Հնդկաստանը՝ խանձարուրը հին քաղաքակրթութեան, դեռ իր հեթանոսութեան մէջէն անգամ քրիստոնեայ Եւրոպայի կը ներկայացընէ ոչ աննշան դէմքեր: Թակոր արդէն ծանօթ է. իր գործերէն մաս մը հայերէն թարգմանուած, մնացածը կարելի է եւրոպական մէկ կամ միւս լեզուներուն մէջ տեսնել: Իբրեւ բանաստեղծ և իմաստասէր՝ տեսականին մէջ է որ կը փայլի. զինք մօտէն ճանչցողները կորսնցուցին հմայքը զոր իր գործերէն ներշնչուած կը զգային. մինչ կանտի զբազէտ ու բանաստեղծ մ'ըլլալէ աւելի իմաստասէր մըն է բառին յատուկ իմաստով. և զայդ կը ցոլացընեն իր կեանքն ու գործը, ինչպէս նաեւ վարդապետութիւնը զոր անընդհատ կը սորվեցընէ իր ցեղի զաւակներուն, որոնց հանդէպ նուիրական կոչումի ներքին զգացում մ'ունի. և հաւատարիմ այդ գիտակցութեան թելադրութեան՝ առաքելութիւն մ'է որ կը կատարէ իր ցեղին բարոյական դասեր տալով՝ խօսքով ու գործով:

Վաթնամեայ, կարճահասակ ու վտիտ, ճաղատ գլուխով, զոյգ մը վառվռուն աչքերով ու խոշոր ականջներով մէկը. ահա ուրուագիծը կանտիի անշուք տիպարին՝ որով ան իր ժողովուրդին կը ներկայանայ: Ի՞նչ է սակայն որ զայն այնքան սիրեցուցած է իր ցեղին. — իր վարդապետութիւնը անշուշտ և իր կենցաղը անբասիր, ճգնաւորի մը պէս խստամբեր, յատուկ զբաղած վարդապետելու այնքան խոնարհամտութեամբ որքան անայլայլ և հաստատամիտ է ան:

Սակայն չկարծէք որ ան ճարտասան մ'է. և ինչպէս կրնար ըլլալ այն մարմնով որ ծիւրած ու ծնգած է ծոմապահութենէն, և այն չարբաշ ու չարատանջ ապրելակերպով:

Մերինին նման բեմէ մը չէ ուսկից ան լսելի կ'ընէ ժողովրդեան իր խօսքը. ծալապատիկ կը նստի սեղանի մը վրայ, այնքան բարձր որ ժողովուրդը զինքը

տեսնէ. ու ան կը խօսի հանդարտ, դաշնձայնով, պարզ ոճով, և այդ պարզութեան մէջ գիտէ այնքան խորանալ իր նիւթին և անոր մանրամասնութեանց իջնել որ իսկապէս յստակ և դիւրիմաց կ'ըլլայ ամէնուն:

Կը սիրէ նմանութիւններ ու օրինակներ, որոնք ամբոխին վրայ կ'ազդեն: Նոյն շեշտն և ոճն ունին իր գրութիւններն ալ մանրանկարի մը պէս սիրուն և աշխատուած՝ նոյն իսկ երբ ջատագովական և վիճարանական են. անոնց մէջ յարգանք մը կայ պաշտամունքի նուիրականութեան չափ խորին՝ հանդէպ աստուածութեան, ինչպէս հանդէպ խեղճերուն:

Իր ամբողջ կեանքը յեղափոխականի մը կեանք պիտի կոչէին մեր շրջանակները. յեղափոխական մը սակայն որ երբեք սուր և հրացան տեսած չէ:

Թէպէտ միջակ դասակարգի, սակայն ուսմունք առած է Լոնտրայի մէջ և վրկայուած իրաւագէտ. ահա զէնքը որով գունդը կազմեց նա Ափրիկէի մէջ յագունութեան և հաւասարութեան՝ նուն ազատութեան և հաւասարութեան՝ որմէ զրկուած էին իր ցեղին զաւակները. իր կրկին ու կրկին ցոյցերուն և գործունէութեան պսակը գիտցան բանտով հանցանել Անգղիայի՝ որոնք իրենց եսին զիմաց ուրիշ ես չեն ուզեր տեսնել երբեք:

Հնդկաստանէն վերադարձին հայրենիքն ամբողջ զինքը մահարմա ողջունեց, քանի որ իրապէս ակադեմիայի յարգանքը մարմնացրեր, և իրմով կը յուսար ազատութեան և ինքնավարութեան դատը վաստակել:

Անգղիա մեծ խոստումներ բրաւ առանց մազաչափ մ'իսկ անոր իրագործումին մասին խորհելու: Հնդիկ ժողովուրդը զըզուանք ու զայրոյթ զգաց. ու Մահաթմայի կոչին վրայ՝ ձեռք զարկաւ ուժեղ կերպով քաղաքական անհնազանդութեան և այլ ցոյցերու. և այս՝ մեծ պատերազմէն վերջ էր երբ ճնշուած ազգերու ազատութեան հարցը սեղանի վրայ էր, ու հոն մնաց. և Անգղիա իր հին զէնքը գործածեց, հրացան ու բանտ: